



Quintessential



APPENDIX

19 (7) Убийство

1853

Digitized by srujanika@gmail.com

ԱԿԱՏԵՐԱ. Կայսրը օշական է իր մայությամբ և առաջ է գոտուած ի հուսատական վեհանորդ ժողովուն առաջ արքայի յաշակացայի մեջ է շահ ափախտ թիւները կը մերժ է ։ Յուրաքանչյուր կատար է այս գործը ։

Հայրք և Գումարքին կը ուղարկեմ
մաս հետեւուն մըսնէ:

17. 1911. ८. द्वारा निर्मित उत्तम गुणवत्ता के लिए इसका उपयोग करना चाहिए। यह अपेक्षित है कि इसका उपयोग आपकी स्थिति के अनुरूप हो।

ルート

ՀԱՅՈՒԹ Կոմական օրենքը:
ՕՐԵՎԻՆԱՅԻ ՏԻՐՈՒՄՆԻՒՆ. Բահակին վիճակը. Խէջ
Խառնվէլ յայսպատիքը:
ՄԵՐՈՒՄՆԻՔ:
ԱՌՈՒՄՆԱՅԱԾԱՆՔ. ԱԶԳԸՆԴ Ա.Ա. Ա.Լուր Մասի
Խառնած. Ճ.Բ.

Ա Խ Ս Շ Ւ

ԱՐԵՎԱՆԻ ՍԵՐԳԱԾԻՒԹՅՈՒՆ 18

Աւագութիւնը ամսաց է հիմնական ճամփառ եղանակ ի օլդմագ : ուր որ քանի մը որ պիտի կեցնա նոյն աեղող ժողովուած մէծ բանակին կը թուած մէները տեսները համար :

— Վանցա Ցին Վարսովիսի հոմնը, որն որ Աւրավոր
Ըստ Հանունք կատարել է, Տեսադրամն լրաց, և ա-
նց որ Օրջուչիք քամիւր Անկարիսից յեղաշրջա-
կաններեն յափշտակուած Սամաստանի թագավոր-
թակու պատիք, արքունական գաւառզնն ու առջ-
քամիւր տուի թագավորած գ անուեցած։ Ա Առի փառապա-
պատիք զնոտին ու խօսով և առ ու ու գաւառզնն
անցած մասած էն։ Ես ամէն բան մէջ զցուշա-
թեամբ Օրջուվա ապրուեցաւ Վանցա Անի Սկիլինէ-
շեա աղբայ կը ճանացանեն թէ Անին նոյն նշանները
ժողովրդան տեսութեան համար եր էն։ Ճաղավորդի
զունգապունդ մատուոր աեղքրին Օրջուվա կը վա-
գէր։ Հու զինուուրտիկան շենքն առջեւ ժողովրդեան
թագան թիւնն ուրախաթեան պաղտուկներով զուե-
լու առեն, նոյն նշանները դրուած տեղը սուրբ լուս-
թիւն մը կը տիրեր։ Աւնկարիսից ու Ալարք գեղացիկ
ծունդ իշան կեցած էն այն պատիք եղած տեղու-
զըն որ Ա Առի փառապատիք իշան զլապուր զլուկա-
դրան էր։ Պատուած որդ Անկարիսից պաշտպանի
Ա Առուածածնայ ծննդեան օրն ըլլազրվ, ուրա-
խութիւնն առելի մեծ ցուաւու-
րութիւնն է դաւ։ Պատուի շոգենեաններուն պամանը
լուսա որուած ըլլազր, ուրախութեան համար բոլոր
լուններու վայ վառաւած կրամները, մէ հափա-
կայինը կենցանութեան համար եղած անվերջու-
նակը ցնծութեան հնգիւնները, հնատեցաց գորու-
ցին երախոսարդոց գեղեցիկ թափորը, որն որ աղ-
գային երջը իւրաքեր, բիւրաւոր նեցցիկ տղաղուկ
ները, զանց ակներուն զարմուեիր, թիւրտութեա-
նան որուումը նոյն օրուան հանդէսն ամենու-
մաքին մէջ անձնեցի զրոշուցին։ Ամիսին ու զո-
ւորիքի գանուկն իրենց ճամբորդութեան մէջ նոյ-
ստեն հու գանուելու, ճամանակից և զանց ու ուրա-
խութեան։ — Վանցա Անին նոյն նշանները մէծա-
շոք փառաւորութեանք Փէշմ քաղաքը բերուեցա-

եւ բոլոր ժաղացքներն ու մասնակին մէջ պահու
թեամբ ընդունուեցան : Կազմվ հայ պիտի հասնեն
եւ մէծարարութիւնը կայուը պիտի գոյ զանոնու տևունը լու .
— Պետարակութիւն եկած լրերը կը ծանուցանեն
որ սիէնայի ժաղացքն առաջարկուծ յայտագրով
մէջ բարձրագոյն Դուռին եղուծ շափառութիւն
նէրը շնորհանուած . բայց միանդամայն կը հաս-
տանեն որ եթէ բարձրագոյն Դուռը նշյա ստուե-
րագիրն անխօփիս ընդունի, Առուայ կայուն պէ-
նցինն իը արդէն առած հաւատաթեանն մէջ հաս-
տանուն կը մնայ : Ֆիւն մէծ ակրութեանց վեռ-
պահները հասեց իրենց խօսակցութիւնները յա-
ռաջ պիտի առնեն, եւ կը յօւսուցուի որ ոս նոր
զժուարակթեան պէտք կարենան առնեն :

— Եւսպեսիս բայց այս լուսագիրն ընթառ
Նուր ցորենի հնաց նու աղութեան վայ հետեւեալ
Համուսածը կը դրէ: Յորենի կարօսութեան արանուն
ու ժամանակէ մը վեր կը տեսէ ու զրեթե եւրո-
պայի ամեն կողմերէն իր արձականութը կը գտնէ:
Հարու ու արեւմուռք որիշ ամեն կողմերէ աւելի
հայր նիւթին կարօսութիւնը սաստիկ է, խրախա-
չի ու անշերան կառախարսթիւնն ու զրուց-
թեան ու պնազեան միջնուերու ձեռք զարնելու-
ստիզուած էն: Ծատերը՝ օրոնց պատուղն է Կայսիքա,
յօրենները ներուն աերս թիւն մէջ խոթափից դի-
միցուցն, որն որ ամենայարօմար միջոց մին է, ինչ
որ ներս բերուածքը կարօսութիւնը լիցքնելու բաւա-
կան կ'ըլլայ: Տայց ու ոչ յայտնի է որ ուրիշ մի-
ջոցներ ու, մնացեա երկրէն գուրս ցորեն հանելլ-
ի ու ըրիշ ամեն շահազիտական մրցութիւններէ յա-
ռաջ եկած աղութիւնը խափանելու ու խիստ յար-
ժար ու ժառելու: արժանի միջոց մին է, բաւական
որ ամեն մէկ երկրին յարաբերութեան ու արդա-
րութեան լինքանուր պահանջանց համեմատ զար-
ծուիք: Յորենի նուազութեան պատճառը՝ մինակ-
առ տարս անկանոն ոգերը չեն: Կ'անութին փարի
կողմերն եղած քաջարական հնդիւններուն պատճա-
ռ առանկ ծանրակշիռ իմաշառականութեան եղած
ըազմագիսի արգելվները, որոնք ըստ մասին կ'ա-
տեւեն, վասուակար ազգեցութիւն ունեցուն: Խայց
բան մէծ սացի տարի մը ունենալու վոր չկայ: Բայ-
որ արևմտեան եւրոպայի հունգարիքը բառ ական
չեն ըլլայ, որեւէ լիւան կողմեն ու առավելինը տեղը
կը լիցքնէ: Ի մասնաւորի Աստրիայի կայսրութեան
գարով՝ Բահեմայի, Մորավիայի, Ակելվայի, Սոս-
քին և ասրիայի, Գրադաքի, Պաւաուիցի ու Ա. Ա.
տաւագի հունգարին անյաջող չեն կրնար ըստիլ: Ըստ
հանրագէտ լոյնը կրնուց ըստի թագաւորութեան
ան երկիրներան նկատմանք, որոնցն զեր մուրու-
ման հաջիւ մը չէ եկած: Անոր համար կ'երեւաց որ
նշյալ բերքերը կրնար երկրէն ներքին հորիսուրու-
թիւնը լիցքնէ: Անենին աւելի ձախող ընը կու գա-
կայութեան հարուցոյն կողմերէն, որ ցորենի ու
նախաճաներուն մէջ նշյան զինը խիստ բարձրա-
ուած է: Յասո պատճեան միսիմարութիւն հ'օւնենալ

Նախո թեհան եւ թէ ըստ որպիտա թեհան աղջկ բրին-
ձի Հոնհար ունենալու : Ա ի ճակաղ րատկն տեղիկու-
թեամց նայելով՝ Լոմպարտիսյի մէջ տարին վայց
զայ 570,000, Ա նետիկի երկիրները 248,000
տ.սորիական քռո բրինձ յառաջ կո զայ : Վար
դրա թէ որ նոյն տեղաց եգիպտացը ըրենի ա. զարենի
բերքերն այ աւելիցներու ըլքադր, վերին Խառ-
ջայի կարօսութիւնն երեւ ելառու և կը իցուքի : Վակէ
զոտ որոյթեաւե մինչեւ հիմակ ա. սադիական երկիր-
ներու մէջ գետնամաննօքրի հրանդութիւնն երեւ ելի
տարածութիւն մը շնչուցըներ, կրնակը նորէն բայց
թէ իրաւացի մասին մը Շնչ մեզի ամենաեւն չերե-
ալու Շնչակ եւս ամենու մէջ առ եւս ուստի ուստի ուստի

ՏԵՂԴԻԱ
ՏԵՂԴԻԱ

Հացի գնոյն նկատմանը կառ ավագութեան ըրած հսկացագութիւնը, զշըն որ մըր անցեալ թուշյն մէջ արդեւն ծանուցած ենք, Փարփղի ժողովուրդը իրաւու ուրախացուց: Ժիկնուր ալ ուրացուիլ որ նցյն կարգադրութեանը՝ Կարիքային կայսեր ժողովուրդասիրութիւնը իրաւու բարձր աստիճանին մը հասաւ: Փարփղի զործարաններուն մէջ 15 օրու ընէ վեց նորին զործունեանին մը կը աւետուիք, թէպէտ և մէկայ կողմանէ ազութիւնն ալ տուրեւասի արգելչք ըլլաւ էն չփաղբիր: Միջն ու զործաւորաց զամերը տան փարձուց ու ապրաւոտի միւթերուն վնաս բարձրաւթեան համար հարկադրած պարկադրած են իրենց անհրաժեշտ պիտոյըը մինակ հոգայ: Մանրավաճառութիւնը, մանաւանդ շուպը թէւան նիւթերու նկատմանը, իրաւու բնկած է: Իրդիք, բարիստիք ու մետաքսի ենամեծ տարրակագործութեանց մէջ առեւտուրը քիչ մը աղեկ է երիմայ, նշուու որ Սպանիայէն, Խոստիայէն ու Գերմանիայէն յանձնարարութիւններ կը բնա: ասոր հակառակ հիւսիսային Ամերիկայի ազատ տէրութիւնը Կաղջանի կերպարաններէն գնելը բարութիւնն չկաղընաւուց նէ ալ, իրաւու նուպէցուց: Ծառերն ալ ասանկ ատեն որիւրի վրայ մէծամեծ շահագիտութիւններ բնելով, նոյն առելի եւս սղուցին: Բոյց կը յուսացուի որ առ վիճակը կը զայրիք երբոր զրիք երկիրներէն զնուած ցորենք Կաղջանի նուշանագիտաներէ կը համեն: Մարսիփա արգէն 200,000 բետ հատած է ու քիչ մը ետքը ուրիշ 800,000 սկս աւ անահ հոմին:

Կ'ըստի որ Գալլիայի տեսն դա, առավետեւ-
րան հրաման գացած ըլլայ, որ իւրաքանչիւր բա-
ժինը հունձքերուն վիճակին վկայ էից Հաշուով տե-
ղի կութիւն խաւրեն, որն որ Հոտորակաց Հանգար-
տութեան համար Առնիկերը մէջ պիտի հրա-
տարակուի:

Փարիզի շրջակացքը, Աերոպոյ, Մամուլանի և ամեն հայոց ործներուն հրաման զնաց որ հայոց մայրաքաղցին մէջ ծախուած զնեն բարձր գնով շնաբեն, թէպէս և առ հրամանն ընդհանուր ամեն տեղան համար ալ կայ: Քանի մը քաջարներու մէջ, ի մասնաւորի գործէի բաժնին մէջ Մուրէց Ա. Պոլ քաղաքաները աս հրամանը Հակառակօսթին գտաւ: Աերլին քաջարն մէջ գիմնազոց, Հայոց ործներուն խանութները որոշեան: Թաւրինէն եկած լրերան համեմատ՝ հայ հայը միշտ Փարիզ ծախուածն 7 ½ ստուփիմ բարձր գնոյ կը ծախուի: Գետանունների հունձքը խիստ աղջկ ու յաջող է:

— Ա Անհայտ լուսաբեր Տեսաւ եալ Հաստուածը կր
դիէ: Անհայտ հիմն Կաղղիսայի ամենէն անքեր ու
ամենը Երկիրներէն Ակր կը մասուի Սոլոնիը, որտեղ
ընդուածականթիւնն է 500,000 Էրուգ, զրիմէ բա-
լը Կաղղիսայի Տարի բնրորդ մասին մէկը: Առաջինը
ոչ միայն աղքատ է, Հազար Նաև վաստակութիւն: Արդ
հիմն կառավարութիւնն առ Երկիրը պատղարեր ընե-
լու հուեւէ է: Ասոր մեջ օրինակ առած է իրեն Էւել-
զիսի Կառավարութիւնը, որն որ չըստ Հինգ տարինե-
մը, առին 75,000 Փր. իբրև պարզու մը կո-
տոց, որպէս զի 1,իւրանուուրինի Հաշուակրները դե-
մինը պատղարեր ընելու Համար զիւրաւ կարե-
նան կիր առնել: Անհայտ ինիստ մեծ օգաւու յատուց
ըներաւ, ինչու որ ոչին օգնութիւնը գտնելուն յատաշ
140,000 Տարի բարիստ (hectolitre) որ կը զարծա-
ծուէր նէ նշյն վախճանին Համար, եալը 424,000

պատա գործածութիւն : Եսդի Սարնիի գեանինը լաւացը ներու համար հարկաւոր անհնուեցաւ կրածուով (marne) խառնել : Ապօննի մեծ հողատէրներուն քննութիւններէն յայսնի եւլաւ որ նոյն աեւլով վայել մայ մէկ եւրոպ գետինը և Փրանք կը թերեւ . անկէ եւրոպ հոգու կրակառով խառնեցին ու բերըն եղաւ : 32—33 Փրանք : Ասկայն ասանկ ծափոր մը , թէ պէտ եւ . հարիբնին ՑՈ շահ ունենայ , մինուկ մեծ կարուա ծառէրներու զորք է : Անոր հոմար շիմն կառա վայրութիւնը պղափի կալուածաւիններու ունութիւն կազմէ ընել : Խօր համար Երկրագործութեան օժանդակ տրկին իրեն թիկունը առաւ . ու կենդրունակուն շադեկաւաց ընկերութիւնը յորդո րեց որ իրենը գննիք չափաւորէ , եւ զանազան միջնութիւնը պրաշւնեցան ազն գործուորութիւնը լի մինցընելու : Խամենով երկաթուղարք քաղի 8—16 հազար տաշափ լայնութեամբ աս նոր հոգագործար միջոցը կրնայ տարածուիլ : Ասոր լաշող հետեւութեան մայ կրնայ մարդ վասահ ըլլայ , ինչու որ Ապօննի անապու զաշսներուն մէջ տեղ տեղ կանուած ու պրարարտ արաւոր կան , որունք մինակ կրտքաւի միջնորդութեամբ նշյալ վիճակն առանձ են : Արայէ վրայ հաշուելով՝ մէկ եւրոպ երկիրը լաւացընելու համար ՑՈ խորանորդ Անը կրակաւ պէտք է : Կրտքաւով աղէկ խառնուած երկիր մը իր զորութիւնը 20—30 ասրի կը պահէ ու շատ մեկ ամ երկարորդ հօննքին իր ծափոր կը հանէ : Վակէ ըստ նիքեան կը հետեւի որ հոգագործներն իրենց շահն առնելին ենեւ : Ժամանակաւ տէրութեան ունութիւն անկանութիւն ալ կարօւութիւն չեն ունենար : Սոյանեւ մէջ Սոյորի շրմանցքն ալ կը չինուի , զին որ կրակաւան որիշ տեղերի ալ առնելու եւ զեամնը զներու պիտի ծառացէ :

— Գրադիցւոց գրամագիրապեսներուն. Այլ հրատարակուած գրքերուն թիւք, (որոնց մէջ համարած են նաև տեսրակիներն ու լողիկները) վերջին հաշուեն նոցերը՝ 1850ին՝ 7208 հառը եր, 1851ին՝ 7350 ու 1852ին՝ 8261 եզար. Ըստեազ տափի տպու աճեներուն՝ 4324ը Գարբիլ ու անոր շարժական գույքը, 3925ը գաւառները եւ մինակ 15ը Աշերի տպուած է. Աս գաւառըն մէջ 1626ը՝ երկրորդական տպագրութիւն, իսկ 6635ը՝ նոր տպագրուած գրքեր են, 7682ը դազգիկները թղթուած են, 64ը Գայոցիցի զանազան գտառական մեջուած 1851ին 2964 փարագիլ ու միմազիլ ելած է, 182 աշխարհագրական տախուակ ու ստուերագիլ, 885 ձայնական ու 809 գործիական երաժշշութեամ մերարեկեալ գործերը: Իսկ 1852ին փողագիրը ու միմազիլը՝ 4519 ելած են, աշխարհագրական տախտակներն ու ստուերագրիները՝ 171, 1367 ձայնական ու 1076 գործիական երաժշշութեան գրտածներ եւ ուր բնձայուած են:

— 139. լրագրին փարփակ մէկ թվուակիցը Սեպ-
տեմբերի 8ին հետեւ և այս կը գրէ: Քաղաքահանու-
թեան հօրդինը նորէն քիչ մը պղարեցա. Ալեք-
սայի ժողովրին յայտազրյան Պետրոպալարք ընդունվե-
լութիւն գտնելուն վկա անտառգութիւն ելիդր:

յանձն չունեմ : Աս լրցի վկայ Լ : Դաքրէնառն ամեն բացակայ պաշտպանեամերը շամա մը Ենաստ կանչեցր է ու մէկանը խորհեալով՝ որոշը են որ եթէ Վառուը շուղը Աթէնսայի պաշտպանի ամփափին բնդունեն, քանինեան աէրութեան թագուն որ բանց Առասին չետ ուզածն ուեւ կարգի դնէ : Կազդիացի զահը բնի բանելու մահրուն վկայ գեռ որոշ բան մը շինուուիւ : Բարը պաշտոնեայք Հետապրավ Փարիզ կանչուեան : Առաջի նույնու Օսմանեան աէրութեան կողմանէն չափանորուած միշեալ յայտագրին մէր- ժամ մը Տնօրաւոր յայլապահով՝ ժողովուեան մուշերն անոր կը պատրաստէ : Իսկ լիսովին իր Խոսքին վեր- շերը յանցաւոր կը գտնէ զլ : Անէպաֆիվ, որ Օսմա- նեան աէրութիւնը գեմ կննալու յօրդորեց : Ան- տունէն Նկած լինեաւ Խայելով՝ և Անէպիլիք ճառեցր առաջին լու պիտի կանչուի : Աս տեսն յարաքերու- թեանց մէջ ոչ ոչ միացեալ նաւասարդից շիկնար երկայն ատեն Շեշչիսի ծոցը կենալ . իբրև սուսդ ու որոշ կը զրուցաի որ գալիքանին նուատուրմիզը մ- տելու գետ ի Զիթևանիա, անդպիսական նուատուրմիզն մէկ մասն ոչ գետ ի Մալդա մասրայ պիտի եղէ : Ա- սով ան լուրին ոչ կը հաստատուի որ աէրութիւն- ներն որոշած են որ իրենք չխառնուին, ու Օսմա- նեան աէրութեան ծգեն, որ ինք Խուսասուանի չետ ըստն ըմբնալու : Անոնք կը կարծուի որ այսպիսի մի- տակի մէջ որ մանէ Օսմանեան վեհապետը, Ավելին նախուն յայտագրին մէջ չափանորութիւն ընելէն և կը կենայ ու նոյն անփոփոխ կընդառնի :

ԱՊԹԵՍՄԵԼԻ մին ԱԵԺԵԱՔԻԱՌ ԸՆԴՊՈՅՆՔՆ ողջ ա-
սոցջ է ԿԱՅԵՎՀԱՐ Ակովովինցի մօյրաբազարը Հայու-
ու անհամար բազմութեան ողջունի ադալահներով ։
Հովիրուս պրատաք գնաց, ուր զինքն ընդ ունեցաւ ա-
մէն պատրաստութիւններն ըրած էին։

— Պայման Անուգան մի երի հին իր լուս բողոքովն անհնան կատակած մը կը մերժէ Մոռանիչ Հեղողակն ան կարդիքը, թէ և ։ Ճն Ռաստելին Սկսվիստիկն (ուր որ զեռ նոր քիչ մը հանդիսա կ'առներ պատգամաւ-
որցա սենեկին հարցումներեն) շուտ ետ կունչուիցը՝
գահընին մէջ մեծ երկարաւակութիւն մ'ը ըստան
նշան է։ Ճշնարիտ չէ. կ'ըստ Դայն, որ Օսմաննեան
խոստքայն խօսակցութիւնները դադանին ըստան, մո-
խուռանդ թէ առոր հակառակ ամեն բան անհներեւ
կ'ըստայ. Հիմակ ամեն բան մինակ անիկ կախում
անիկ որ արդեօք Ակենայի ժողովըն առաջարկու-
թեանց մէջ Օսմաննեան տերութեան բանց փափո-
խութիւնները սիկազպոս կայսրը պիտի ընդունեն,
թէ չէ. եւ առոր վասպ, բնաշքէս հասարակ մարդ մը,
ոնանեկ ալ պաշտոնեացք որոշ բան մը չեն կ'ըստար
ըսկէ. Պարձեալ ան ալ սույզ չէ որ մնաց պիտակն
գահընին մէջ աս նի. թիմ նկատմանից տարածոյնու-
թիւն ըլլոց. առոր հակառակ անանէ միարանութիւն
կայ որ մնիկ աւելի չիկնար բաղձադրով. առոր ա-
ղէկ ապացցոց մ'ալ է ։ Ճն Ռաստելին ու ։ Վալ-
մերսութիւններ կ'ըստան ըստար.

— Ո՞ւնին Փառ եր սեպանմերքի ծին թէրթին
մշ և բարպար տեն դահմները կը պառչայլնէ
ըսեղաց մէտ անշա շա Անդրիկա բաղանդ մ'անի եւ
բարպարկան յարաբերութեանց մէջ խառնու եղու։ Ա-
սոր ապացցն է, կըսէ, Պատային Նկատմանդի իր
բանու ընթացքն ու Առաջն Մատրիտ խառըթքը։ Եր-
կու դէպքին մէջն ալ Վանդիկ յանձնի որհանոր-
հանմին ցուցուցած է ազգային իրաւունք եղած
ստորովնեանց դէմ։ Ան որ ուրիշ շատ անդամ
ալ, կըսէ, առանձ միջամտութիւններ ըլլան, որ ա-
մանեան հիմ որ շունին ու պարզաբեր կամացակին,
ունանմին մին է, մասնաւ առանձի կը տեսնուի առ-

տառապուր աղ է և լուցեւ յ յայսդ զ առանքը առա-
տրիական զրաշն գեմ և կամ յարձակման տառն ,
կամ թէ որ ասկից և ապն ալ Արտանիցի գեմ և կամ
յիշաւ նախատանաց պէտ վրբ ու անարժ ան կըր-
պով իր ապրոցին անկախութիւնը պիտի ցացընէ ,
ան ամեն մէնք ոյ պէտք նեք հոգալ որ յօդդող
ու անկարդ կառ ամբորաթենէ մը առաջնորդող ,
եւ վրան Հակոբութիւն շընեցող տգէտ ու Ֆոլիքի
ու անկախութեան փառ ամսնդրական ցնողդերէն
աւելի եւս անհաճց զէպքէր յառաջ ցըտն : Մասո-
ւանց եւ ըրուպական ակրութեանց մէջ իսուսութիւն
ու անմարդութեանց որ հնանի , ուս ոնչըստիցեաց
պահանջնութիւնն հսկին կրնայ ամենէն վասնու ու ը-
ազգ երա թիւնն ունինաց :

Վաղ գեղական քաղաքի մը Ամբրիկասի բռնած ճամ-
րան լիոյց հետեւեալ կը գրէ: Ամերիկայի հին աշ-
խարհքին քաղաքական և սարսահին մէջ մօնելը՝ ան-
դիմացիք քաղաքաբէներու թէ որ անհանդասա-
թիւն չէ ոչ, գոնե մասնէնու նիւթ կու ասայ: Ան-
դիմացիք ապահովաթիւնը պահաւորաբար իր եւ աշխարհի
իշխանութեան լիոյց կացացած է: Կացցիս հիմնէ
Եւրոպայի մէջ մէկ հասնէ տէրութիւնն է: որն որ
ժովական զօրութեան մէջ Անգլիայի հէտ կարենաց

կոյլ, և այդ իսկ գաղղիքական նուազներն ան-
դպիսականներէն ինչան վար չեն մնար: Այդ զիս Գաղ-
ղիքայի հետ ապահովացնի մը որ բանուի, Ռուսաստա-
նին զ գրծունեաց ազնութիւն մը չկիրար յուսակ,
քանի որ անիկա իր պահապահն նաւատորմիլը չիրու-
թեր: Անոր Համար քանի որ Միջերկրական նովու-
թիջ հրմակուան միջակ կը տեսէ, Անդ զիսի ժամա-
կան իշխանութիւնն անվանեադ կը մնայ ու իր Հանդ-
կառաւանի հետ ունեցած կազմ Հոսուատուն կը կե-
նայ: Իսպա Ամերիկացիք արևելքը նաւատորմի կայ-
անիք մը բանելուն պէս, որն որ քիւ տանսուան մէջ
կարել է, իրնայ իրենց փուախներութիւնը՝ աւ-
րաքիւան յորդաւատ գանձէն զրգութելով, իրենց
թէրագրել Եւրոպայի ապելերուն մէջ այն տեղը ըլլ-
ելու՝ որմէ Անդ զիս յոգնած կ'երեւաց:

ՍԱՐԳԻՆԻ

Պատրիա, Անդամնակերի Կ: Ճենովա Վրեւելիքա
ընկերութեան անու առկ ընկերութիւն մը հաստա-
տուեցաւ, որուն վախճանն է Ճենովյա ու Վրեւել-
քի մէջ կարգաւորեալ հաղորդակցութիւն հաստա-
տել, Ճենովյան Ազգայի, Աղքասանդրիայի, Զմիւ-
սիայի, Կոտանդնուպոլիսյ ու Բիբէստի Տես կազմ-
ըսկ, ընկերութիւնն առ բանս ընելու համար՝ Ց Փ-
փան Գրանք կը պատմուիր:

— Երեսնագլւի կառավարութիւնն որպէս ո՛
1832-ին ծնած մարդկիներուն զատէն 12,000 Նոր
զօրք Խողմուի, աս զօրքը երկաւ կերպով պիտ
և ողբուի. մէկն հիմնի անմիջապէս, իսկ երկրորդ
ասկից ետքը զօրքը ժողվուելու օրենքով պիտո՛
որպաշուի:

— Ամսյա Եթի մեջցա քաղընն մէջ չառ հայա-
գ ործներու ստատվելու դորձել շենքու ուղելը մինչեւ-
որ իրենց առաջէրը շառելոցուք : Երենց պատկեռա-
կիցներուն ալ չառ սպառնավիճներ բնաւրիլ՝ զանոնց
դործքեւն կ'արգելեին : Եղին գիշերն աստիճանի Շ հո-
գի բանուեցան : Խակացն երկու հարիւր հոգւրաց չափ
այ նոյն մուց վայ հաստատան մասած, ամենեւին
դործել շեն ուղելը : Ըստու ամենայինի Ը-ընէլ օրա-
կիրը կ'ըսէ թէ ուրիշ հացարդուի ստատվելու շա-
կան եւ հայադ ործներուն իսանութները հայով լի-
ցուն են :

ՀԱՌՄԱՆԻ ՏԵՐՈՒԹԻՒՆ

ՀԱՅԻՐ. Սեպատամբերի 5։ Խրեառու կը գիշէ յա-
շը ու թ կը։ Գաղղիսայի զօրաց համանատարը
դաւակութեան մը ՅՆ անգամնց Զիմելքա երքինի
ու Գիտմինչնցի մեքեւը համելքն մէր։ զուտա-
թեան միջներն աւ ելի խստացուց Պինչն հիմա
ձանօթ և զած բաներէն կ'երեւաց որ հեղդրուի Պրո-
նիացի փառաւաբանը դառնեցութեան պրախն է։ Այ-
դառնեցութեան ծովով անդամներն են, Խռուրի
Աբբի, Առուրի, Գրանտուա, Գասդերանի և Կրա-
պարցա անուն թղթատարութեան պաշտօնատէրն-
երն մէկը։ Աւրիշնը խստովանեցու որ Գալոցիացի
պաշտօնատէրներուն տուն ոգ որիսի հանիքն։ —
Ետրի քաղաքը աներուն մէջ քաղաքական քննու-
թեաններ եղան և շաա մարդիկ ալ բանուեցան,
որուկ Հայոց քաղաքին մէջ պատահած բաներուն
խանակից են։ Զաւենցա քաղաքին պիտուրին կը
ալ յարձակամ քըսարվ ու չարսակ ործները վնաքը
միաւունեամ։ Ըստ նաև մեսսենէն մէսաւ։

404 U.S. 21

ՀԱՅԻ. ԱԵՎՈՅՆԻՔԵՐԻ Յ. : Խըհեկ առաջին մէնելիք
աստին մէջ նորէն կրտսի օրինաց գէմ՝ 117 խնդրա-
գիրներ տրուեցան, որուց մէջ մէկ համ ուղա-
րաւ եղաբարութաներէն էր : Վարչ վրոց յանձնաբարա-
կան մողաքը ոչոյն օրէնքին նկատմանք աեղեկո-
թիւն առաջ : Կոյն տեղեկաժիշտինք պիտի ապահ ու-
շըրեգարինի օրն ալ քննութիւնը պիտի միայն : Տե-
ղեկաժիշտը խորհրդաց առան եղած պայտեալ հար-
ծեաց վրաց ընդհանուր անուղթիւն մի կու առա-
ւնդամենուն մ.ծ մասին կործիքն առ Էր որ կրօնի
նկատմանք օրէնք դնելը ուհանձնաբարութեան գէմ
չէ : մանաւանդ թէ պրագապանէրուն նայելըն՝ հար-
կաւոր է : Յանձնաբարական ժողովզն առաջ տե-
ղեկաժիշտինք կը միշաւակէ միտուամբն թէ ան-
դամենէրէն սմանք ամփոհանքին ցոյցացած են պ-
մբայն ուղարաւ պաշտետին (Աթղենափէլուին) խոր-
հրդաց առան ներկայ ցատուերուն համար :

Պերքինի եւ Գոլդմայզի երկաթուղթն վայցէն
գտացող առշանդակին ընթացքը նոր կարգադրե-
լով, հիմա մէկը Լսուոն պղնափախ շուտութեամբ
է երթաց, որ յատաշուգը չէր կրնար մասեալի:
Եթէ մէկն առտուածց ժամը 71/2-ին պերքինին ճամ-
բար կ'ելլէ, իրիկուան ժամը 10ին Գոլդին է: Առ-
կեց զէւելը ժամը 111/2-ին կ'ելլէ, եւ առտուածց
ժամը 2-ին բեզբախ սաշմանք կը հասնի: Հանձամ
մը հանգիստ առնելին և սովոր ժամը 9ին որիւակից
քովով անցնելով իւսորը կը հասնի Կաղղափար սահ-
մանը: Այլ կէսօրուան կիրափոր կ'տաէ, եւ ժամը
9ին Գալէ կը հասնի: Շուման նելուցի անցքը մինչև
ժամը 7 կը տեսէ, պղնափախ որ ցորեկ ատեն՝ Տուվու-
նդղափափի ցանորը կ'ելլէ: Կրնեմէ ժամը մը հան-
գիստ ընելին ետեւ անկից կը մէկնի եւ իրիկուան առ-
առաջեն ժամը 11ին լուսուն կը հասնի: Աւստի բո-
րբ ճամբարութիւնը 2 օր եւ 1 կիշեր (գրեթէ
40 ժամ) կը տեսէ:

Սիրաբանեալ տէրութեանց նոր Խորկ քաջքին
մէջ Պր. Մուշ (Խօօց) Կարելու մաքնեց մը զառա,
զգն որ ծառերս ցաւցնելու համար Արենա բերած
է: Անքենան աս զառու երիւ և լի գիւտերէն մէկը
կը համարուի, շատ ճարտարագործ եւ վախճանին
համաձայն շնչնած է, ու ինչ և. ից նիսի, թէ
մէն թէ պրտիկ, անհաւասար շուտութեանի կը
կարէ: Մէքենականութիւնն ալ պյանդէս պարզ է՝ որ
առայ մը կնայ շարժել, եւ որպէս լի մէկը նայն զոր-
ակին աղջէ Կարող ըլլայ դործածել եւ պակսու-
թիւն մայ ըլլայ նէ շնչել, քանի մը որ բաւական
է որ մէքենային լրայ վարժի: Մէքենային շուտու-
թիւնը կար կարող աղջիան մը գործելին տասնա-
պատիկ առելի է ուղացար ժումանակուան մէջ, եւ
կարին հաստատութիւնն ու մաքրութիւնն այնպէս
պանցիլի է որ մինչև Երևան արդու ժաման ջանքն
եւ հոգը հաջի. կըսած է այնպէս բարտի ու աղջէ
գործուած մը յառաջ բերել: Կարելի է թէ ու
գիւտը զգեստի սովորութեանց մէջ մած շարժում
մը յառաջ սկիւ:

በተሸጠሮቻ ተኋዳደሪያ እንደሆነ

ପ୍ରକାଶକ ପତ୍ର ମହିନେ

• १०८ •

ՀԱՅԻ ԴԱԿԱՏՈՒՄՆԵՐԻ ԽՈՎՃԱՅ

Ա ՁԵՐՆ, Պարսկաստանին գումառացնելու պես՝ Չորին
ուրախութեան Նշալ մ' ունեցաւ, ասկայի Կոյնը շատ
կարուցոց։ Եթ որդւոյն իրին զարձաւ ու զբնցն անհամապ-
առանքը մաս երթանկութիւն էր իրեւուր իրեւն։ Ըստ Ա Ձ-
ԵՐՆ իր ուրացութեան պատճեաւ ու մորդու երես աւո-
ւել չը ուղեր, կարծելով որ իր բարձրացիւքը որ պահպ-
առափակած պիտո՞ր յնէ ու յանդիման։ Այսպիսի
պահպանի որդւոյն մը Երեսը չունեցիւ շատ մեծ պիտաւ Հր-
Չափեաց։ Շատ մասպատ իր խօսքն մեջ Վասու ծոյ տալուն
է իշխառ ևս ունդից նորհք ու ուզանն իւնին իր խոնդրեր։
աշարժերն երթինը զ արձացու այսպէս կը Դաշիւ։ Ա ՁԵՐ-
Ն ուն առեր, զան առիք։ Խոյց Հինձն Գու ու Ջեռ
Բակուն, կ' աղոյած, կը Բնուպքեմ քերդիւ, ... Ասկայի ու
զիստից գերեւ մ' Քերպած է զաւսաւ արտօնեաւու առ-
նելն ին միսիթ արութիւն չափիմ։ Հանցեաւր ... ահ, որ-
ւիշ Հանցեաւր, շատուց բանուած հետ պարս է Բնու-
մը ... Ա ահան շիմ զիստեր թաշու զիստաննիր ... Բնու-
թինուի Աջ ես, Աջահան. Բնու մասու վրու ես ու որդեւոյ-
ւ ... որդեւոյ, նոյ ես. գոյն Եկուոր զիս միսիթ արեւ, կամ
ինծ մասինից մ' բնուպան։ Համ զալու Եկու թաշուն
շիմ տեսնուոյք։ Ուս անձիսպի զարձաւ Ալ արդ մասէն հե-
ռու առաւու. ուրեմն զուն Երեւցիր, Երեսու մի համ-
երը ... Ա Երեւնիք, առանի կը ունեաւ որ տանիքը զիս
թաղուցան եւն. բայց Ես զիստեմ որ դուն թաղ տաւան
չիս։ Բայց որդեւոյ, ունկայն զիւահան եւ զիւաբնի
առելի Քերի կը յանձնեմ։ Միացար զմել, գոյն վեր
կանչել ու հան միացար. առանի պատճառաւ հնոր, մի

“**Ω**νική από ταυτόχρονο πλάκα σημαία των ποντιαρούσαν αρχαιοτήτων της Κύπρου γίνεται νέα της ανθεκτικότητας. Η πρώτη πλάκα της Κύπρου που διατηρείται σήμερα είναι η πλάκα της Αρχαίας Αθηναϊκής Επαρχίας, η οποία φιλοτεχνημένη με χρυσό και ασήμι, από την οποία έχει διατηρηθεί μέχρι σήμερα με την ίδια απότομη ποικιλία.

Ամէստ ճանշնուրք որ իր մօդն աղջուից ու հիւ աղջութեան պատճառն նկատե, չարազ որքի ծը ուր,

որ որ գառաւուրին առջև պիտի որ Երեք եւ մենար չեր-
նէն և աշխատ գառաւուրին պիտի լսէ, իբ մենարին
առանձ կը հեծեր: Եթից զայ գառաւ մ' անդամ՝ Հիւնդու-
զան ու աժ գառաւ մայր, անիսին ու Շահան շատ կը
գարփակէր: Կուղէր նոյն զինքը բաջակիր երեց ցինէր,
բայց չեր կը նոր՝ ի զորոր միշտամպ, վաստան-
մար կարեցէր ու մշտանաւ որ խօսքերը, անդապար
ականչը կը գոնչէին: «Ա աշխատ, գեղ, ընթիւ ուրոց-
թիւնկ յախանական մաս՝ Ե քը գարձ՝ անշատ շա-
տ ուրդ երգորդ մատանի: բայսորին կը թիւն եւ մատանի
մատանի ու յախանական մաս՝ Ե քը գարձ՝ անշատ շա-
տ ուրդ երգորդ մատանի: բայսորին կը թիւն եւ մատանի մա-
տանի ապահանա: Ա անապերը Վ ահանին մասց նկազմերն ու
երգունդերն Են: իրեն կ'երևար որ մակութեան օրէնքը
Են ող տարով, նորեն ուազինիւներուն հետ կուռել ու
զանազան չափանակներ ելքը Ել աղեքը որ ըրաց, մար-
դունքը մէկ կազմակէ պիտի թիւն եւ ցըրնէ, մէկալ կազ-
մանն ու աւելի պիտի որ անեցին: իսկ Ա սրբայ մատա-
նակը մահառն ուրիշ պիտի որ ըրաց: Ա Ե ընթիւ շա-
տ անգամ հետ աւոր Ա սրբայ խօսքերը: Կ'երեւասկրից ու
ան առապնդներն իր առջև են ենած՝ որորդ կ'ըսէ: «Ա ա-
հան, սրբելի եղանակ, թէ որ Ես մահառն ը ըստ, ք-
զի թնօղսութիւն կու տամ, միայն թէ գոյն մատադ երա-
կինը զ տրամաց, մատանի ան որենցը մէկի թուզ»:

Ա ահանաց պրամին մ.ջ կարծ Ես թէ Բ ուստուր ու
մի մասն՝ ուղղար առջին մասին կը թմբուար, ու
իր առանձներն մահարեց հիւնդ մը Հիւլու ուղղութիւնը
արթիւն ու մարդին թմբուարել կը բարձոր: Ա յօր
կենուանացոց խիստն եր, որն որ իր ուրացաւ թիւներ կը
կըսաբեց:

Պայծառ ու առավագորդ շըշտուն դիմեր մի
երք որ տեսն տեղ խոզաւզաթ խնձու ու խար ըստել ինչոք
կը ափրէք եւ խըստունիւր ոք իր հանդիսան ու հուս-
պարուսթիւնը քաղցր քնով մը կը փայտէք, Ամհան իր
մթին անհանին մէջ արբետն կը ցուցէ եր ու կը մասները
խաղաղ օգը մէկնենթեկ փախուեցաւ ու խալսել ինչոք
միւսն ինչ պահան շատոնց արգելն անոր մէջն էր առ
հանգիստ չը կրնոր գամեն : Խօնցրո որ պետքան ին
ուրացութեասին երիշու ու անորի եղանք, եւ իր ինչոք
մասց աշխաքին յաները զգալով, ասդին անզին կը թ ա-
փառէք, այսպէս ու ահան իր սրբին անձնութեանին ու
անհանգարաւթեանին չը կրնոր տեղ մը կենալ Եր-
թագլ ու երի խօսու կը ճշէն զգիկուան հօմիքը, ու
առանկաց ցին կը գուար վամթ պիկը, ու ակայտ անունըն,
ու երի ահանգին ու ասրաւսինի էր ու աշխանց կործրին
մէջ թալպարզ որոտումք:

Հայոց առաջացումը և առաջ հայ աշխարհի աղքակ աղքա-
զարդութեան ալ երկրին վասց իշտաւ, բայց Առաջանին
ապօնուկը նոյն էր։ Նոյն օրը բարեկամը կոմը հասաց
իրեն յերեւացու։ Բայց այ տաճանաւութեան էլու կը վախա-
չէր։ Գիշերը նորին եկաւ, Ահանան զնանաւու խուց-
գացուց, բայց ան խազանիկի խացյալ ալ զարհուրելիք խիշտա-
իրեն հւած մեկունդ տարաւ։ Անձինք զւուր բանալով
զլուկն զուրա կ'երիմնացնեկ, մակարո պատին կը կը-
թցացնեկ, բայց այս հարցնեւուն զնանիքին իրեն
չէ սպաներ։ Բայց դիմք մրցու հոգի, մրցու հոգի մը մը
տառած կը կարծեր։ Եթեմն տշուրները բարձր լուսներու-
նեւ հարթ դաշտաւու, ինու կ'առջեր, տականի անեւու
զեղուկութիւնն իրեն չըր երեւաւ. Երեսուոր կամացը
անոր միաց եղուծ բիւրաւոր տառեւզոց շարպագը, բա-
նուց արծութեազ է զեղբը իր աշքին տակ չլին իշխար-
մեր նայելու ալ նոր զենքն արժանիք շեր և սպաներ։ Յա-
սուց պանակելի բանիքինը, սրի սր հաւաքանիկորեն իր
շքերպամ է և անդին անեն աշխիւ և բարեկացաւ սիրու իրեն-
իր, քաշէ, Ահանանին հանուր անդուր ու ակար էր։ Ուկ սր
աշըզը կը գարծենէր, իր գդրախաւ հերուստանցը կարծեն-
թէ հայերը պ մեջ կը անենէր եւ, աս խուրցրան պատ-
բառ հայինը կը լուր, Ալոհան, Գէշ բրես։

“**III**”, զանու, ինքնա բանքեր, պատայ և աշխատ ողա-
ռիքի անձնականի հանդերան մէջ. ոչ զադրելիք, պատ-
ճառու զիս մի հարածերու: Բայց պարագ, զանդինի
ո պարագարեի ճայն մի կը զայթի. արէց բժիթ: Առա-
ջան իր կենդանացած ինիցն ու անկից ծագած բուռ-
վութիւնը շից կընաք հանդարաւեցընել: Վաղաճի զա-
րաւութիւն մը զինքը կը շարուարեք եւ մահացաւ անձեռ-
թիւն յաւ բարը անց անձեռը թափանցելով՝ զինքը
զբարեթէ: անշանչ անձեռն ու կընէք: Ու առի նուռազօն
աւզ մ բնիքու նուաս եւ քանի մը վայրին անց պարա-

սպառման թշուամբ իրաւու կը անցեին : Այս համա այլազնիք
ունեցած պատճեր մի իր տև զլո պարագասան թաղ տա-
րած համար կա բար է աղջար . իսկ Ալեքս զնացը կը միգ-
թաքեր ու կը քաջալաքեր : "Շատու աղջութ է ամեր
ու կամքութ աղջութ իլ անենումնիքը է լուսեր :

Ա աշխատ առ Տաղապահին նկարին քայլ աշուտելիք
ուժեւութ տանին, սկսու միքար կակիցնոց ու Երկու ա-
չուցները բայտէ: Ազնիւ ինորհուրդներու մեջ ընկղզնու-
թ մասը Աշբաց քայլ փախազրուածն անու հայտը կո-
րչեր, որու որ իրեն արգահատութեամբ կ'ըսէք: «Առ-
հան, զանիսով եղանակ, ըստ մերըդ մեծ է, ասկայս
գնա առ զարգանին, ըստ հեմացիք ու բազմութեամբ
և Առան ծոյ շնորհընդի տշողն ու մշանդիւառու
մշաքը բառէ:

Այսի անձնական վարպետ զանցը վաշհան այս երազին մէջ եւ թէ երբ առածեց երազուր գրիլս համար, բայց երկու ձեռքովն իր հոգքը մոյեց: Ասից եղորդ կամաց կամոց վրան արա թէ վեճեամբին մ' եկու ևս կարծես թէ քաղցր քանչ մ' արթինցան ու երբ Վարդէն նոր բանան ան, որու վեցին ու զրեթէ ոպասակ այս ըստն քրոյն վախեն եր մոյքնեւ, «Միքրէ Ալորդ, բայց ցամաք մ', զոնէ լու անձնական թիւնոց ու հաւաքը ունենայի եւ: Յատ աջակոյն հաւաքը, յոյ ու մէր ունեի, այօժք ընեւ, կարող կը... իսկ հիմնակ... մէր և հաւաքն ու մէր...: Վասուած, ով առանձին մըր եւ թնջ եցոյ: Կրաման եղէր հաւաքի համարի ը բայց... չէ, չէ... այ ժամ կրեար առ աղջամայի մի համեմին մէջ նեալ... բայց թէ որ Պարսիկները վավիստին իմաստաց ը բան, մեռու շա Ա արդ եղաւու շիթայի իր զարդեն եւ զայց զայց հաւաքն ուրանաւ լու վասանի մէջ այ կը խորհ եւ:

«Ակայսին վերիմբերց զգանձն ու անորոշանեց իմանդր թնջ ոդ ու է, Եթէ թուզում ու եղացրա համարձակ մեռած անզարի, եւ հայ հօգուս վախենանահ համարձարի: Կրաման արգեաք եղիւս շարիքներէն ու աղջամայի: Շատ գմանարան... թէ որ Պարսիկները միայն թնջանուր ը բան, ուրիշ թնջի գլմ կը երին, ու պահանիչ պատերազմը գարձեալ կը բարուի և ոյ զիստ երբ կը շիմանի...»:

Անհջող ապագիս բիրազքի խորհրդոց մէջ կը ժիաց
ու կը զեցեւէք, երբեմն խռովով եւ երբեմն մարդա-
նուրով, մերբ աղօթելով եւ մերբ յառ իննարով. բայց
մը թշնագև եւ վաճառ ար նշան մը միացր Յանքանցելով՝
ապագե պատաց. «Ձե, որեաք է ար զիս ու եղացյալ ոլ
աղաւուեմ, այսուհետեւ ուրացազ չեմ. եկեղեց ոյ սար-
հանուր հանրը, հառատակիցներու զոյթական թիւնն
ու ին նախամամիկը պետք է որ մերքնամ. Ծորհական
էմ, Վառուուծ, որ այսպիսի ուղեցւութիւն մը միացա-
խոթեցիր աղջափիս հրէ մը մեռն զիս աղաւուեցիր.
Այսուհետեւ կանաց ու աղջեցութեան կը հետաքիմ,
ու ինչ որ բյուր նէ բյամ. մասն Վարդ Եղուս վրայ
կը վահնաս, ասկայս ան ոչ քեզի յանձնելէն հաւ-
նչան. պիտի վահնաս: Մը ոնդի աւելի, քան թէ ու-
բացած ու յանդուոր մեալ. ինչ հն մեռնին եւ մու-
նելով առասանինք. յանին»:

Ու ահան ու խոպերը զբացելին ենքը, ու վայ ձեզի,
Պարսիկներ, գաշեց աղօսէնեմ զոք մեր հայրենիցը
զ որդք չանիմք. ոչ մեր կրօնն աղօս պիտ' որ բլազ, ու
մէն մարդ բառելին կը եյ, ։ Ըստ ու զորու յարձակե-
լով՝ ծառայ մը կամչեց, եւ իր սորեն ոզր շաղացնելով,
համացից որ իրեն երիվար մը բերէ, հարթի հղանի
չափ յառ բերէ. Բայց շիբութի թիւնին ըրանը չեր գի-
ւաք, սրբի նույն պատարացը մերկը. Համար նախ այ-
լուսոյ պատրաստութիւններ պետք եր ընել Եւ նա-
խարաց խումբն այ ժաղդիլ ։ Առանին սիրելին տիրոջ
բարեկենուն ու պարզութեան որոշակաց չց բանու-
լով, իրեն ձի ըրեմ չը համարածինքը. շիբութիւնն
մէջ հնկած ընելիքը. չը զիտեք. Անքանու հազ
առնելով՝ երիվար մ' տու ու բերաւ. Վահան իր մաս
իր միլիթեան սիթափերը՝ ինչպատ որ իր անապարհը
անզ ուն է, մասսանոց մէ վաստակար աւ կրօնց ըւ-
բազ. անոր համար նոր սցըւաց. իշխութոց նույնակներ
խոռք, զորներ շատունց զրած եր, և անկից ենքը.
Իր հեծները ու յանձնելով որ սիրելի նոր զին-
ուայ որդուն բաշեւը առնին, ինք խցացաւ. իր զարաց
քափ զնուց. բայց միայլ Պարսիկներուն գէմ բայտի
վայումնել չեր:

上古詩歌集·《詩經》與《中華詩歌集成》

ԱՐԴՅՈՒՆ. ԱՎԵՏԻԳԵՐԱԲԻԴ 17

Ամաց երանամ 100 ըստի այդիք թաղթ՝	—	արձ.	ֆուր.	2 ամբ
Վ. կոստադի 100 ըստի այդիք փերթին	109½,,	"	1/2,,	"
Լիժունովյ 300 Պատկան. թիրան	108½,,	"	2,,	"
Լուսուն 1 Պատկան պարթին	10.41,,	"	1,,	"
Հանգույազ 100 պանդոյ թաղթ՝	—	"	2,,	"
Մարտինիս 300 փերթին	125½,,	"	2,,	"
Միհրդ 300 առարկինան թիրան	108½,,	"	2,,	"
Փարիզ 300 փերթին	129,,	"	2,,	"
Գրանդ պա. Մարտ 120 փերթ.	108½,,	"	0,,	"
Պատկան 1 Պատկան 120 փերթ.	110,,	"	0,,	"